

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՄԱՐՄՆԱԿԱՆ ԵՒ ՀՈԳԵԿԱՆ ՄԱՅԵՐ

«Մի' զարհուրիք յայնցամէ որք  
սպամանեն զմարմին...»

(Պ.կա. ԺԲ. 4)

Քրիստոսի վերոյիշեալ պատգամը, առաջին ակնարկով, դժուար ու անբարենելի կը թուի հասարակ ու մեղքին տիրապետութեամբը նուաճուած անհատներուն:

Արգարեւ, ինչպէս չզարհուրիք այն բոլոր մարդերէն՝ ու ուժերէն՝ որոնք մեր մարմինը սպաննելու եւ մեզ սեւ մահուան զատապարտելու կամքն ու դիտաւորութիւնը ունին: Ինչպէս այնքան արհամարհէլ մեր հոգիները տազաւարող նիւթական ու չօշափելի պատեանը, որուն հոգածութեան համար ինչե՛ր չենք ըներ ամէն օր, եւ որուն փայլն ու զրաւչութիւնը աւելցնելու ինչ ճիգեր ու զոհոզութիւններ սիրով յանձն չենք առներ յանախ:

Բայց Քրիստոսի խօսքը կու գայ ստորագասել մարմին արժէքն ու կարեւորութիւնը, զայն հակաղը լով յաւիտենականութեան սահմանուած մեր հոգին:

Իրողութիւն է թէ մարդ Աստուծոյ զատասասանէն աւելի կը սոսկայ մարդերու զատասասանէն: Տիրոջ հաշիւ տալու մտահոգութենէն աւելի՝ կը մտասանջուի մարդերուն հաշիւ տալու հարցով: Եւ ասոր պատճառները երկու են.

Ա. Ներկայ բայց ժամանակաւոր կեանքի գերադասում՝ յաւիտենական ու հոգեւոր կեանքն:

Բ. Ապաւինում սիսալ ըմբռնուած Աստուծոյ զթութեան ու անյիշաչարութեան ստորոգելիին:

Մարդ միշտ ալ ուզած է մահուան զաղափարը վանել մաքէն, մահը հեռու նկատել իրմէ: Ուստի, մահէն ետք զատասատանի մը մէջ դատուելու զաղափարը նուազ կը խռովէ իր հոգին քան, օրինակի համար, աշխարհիկ զատասատանէ մը ցկեանս կամ երկարատեւ բանտարկութեան մը զատապարտուելու հեռանկարը, որ իր աստեւոր կեանքի մսիումին ու փացումին պիտի յանզի: Ուստի, չենք վարանիր ստելու կամ անիրաւ երգում մը ընելու, երբ վրաւահ ենք թէ մեր այդ արարքով մեղմէ վանած պիտի ըլլանք իրական ու անխուսափելի պատիժ մը կամ պատուհաս մը, ու փրկած, յաչս մարդոց, մեր վարին ու արժանապատութիւնը: Ու մտածելու կը տարուինք թէ մեղք մը աւելի մեղք մը պակաս՝ մեծ չէ տարբերութիւնը, երբ մարդկային մեր ընութեան համար այնքան սովորական ու անկէ անբաժան նկատուած այս կարգի մեղքեր կոչուած են երջանկութեան տարիներով փակուած գոները բանալու մեր առջեւ, դէթ ճոխացնելու քաղցրութեան բաժինը մեր կեանքին մէջ:

Աստուծոյ աւագ ստորոգելիներէն արգարութիւնն ու զթառասութիւնը իրարու հետ հաշուեցնել երբեմն մեծ խորհողներ, իմաստասէրներ ու աստուածարաններ իսկ որոշ դժուարութեան առջեւ է դրած: Անոնցմէ ոմանք նոյնիսկ զանոնք իրբեւ անհաշտ ստորոգելիներ ընդունելով, վերջնական յաղթանակը ուզած են ապահովել զութին, եղբակացնելով թէ մեր բոլորին Արարիչն ու երկնաւոր Հայրը ի վերջոյ պիտի չհանդուրժէ որ իր մոլորած զատաւ-

ները յաւիտենական հուրի մէջ քաւեն իրենց երկրաւոր ու կարճ կեանքի ընթացքին դործած մեղքերը :

Ճիշդ է թէ կեանքի մէջ ամէն ինչ չափ մը ու սահման մը ունի . սէրը , զութը , ատելութիւնը եւ այլ զգացումներ չեն կրնար նոյն ջերմութեամբ եւ սասակութեամբ ընդերկար տեսել : Նոյն է պարագան Աստուծոյ զութին ու ողորմութեան : Տէրը անշուշտ թէ միշտ չէ որ անպատիժ պիտի թողու իր արարածները , երբ ասոնք կեանքի մը տեսողութեամբ ամէն ժամ կ'անարգեն իր անունն ու կ'ուրանան իր բաշխած անհուն բարիքները . երբ իր անսպառ ու անսահման սէրը կը փոխարինեն ատելութեամբ ու քամահանքով , իրենց եղբայրներուն նկատմամբ ցուցարերած դաժան ու անհերող վիրարերումին ու կեցուածքին հետեւանքով :

Ի վերջոյ , եթէ մեղաւորներն ալ ժառանգակից պիտի ըլլան արդարներուն վերասահուած երանաւէտ կեանքին , ի՞նչ կը մնայ Աստուծոյ արդարութենէն , երբ մարդ արարածն իսկ իրաւազրկուածին հատուցում բնիլու ատեն արդարութեան զգացումէն մղուած՝ կը փորձուի պատիժ սահմանել իրաւագրկողին :

Մեր առօրեայ կեանքին փորձառութեամբը դիտենք թէ որքան ստուար է թիւը անոնց՝ որոնք մարդկօրէն ապրելու եւ աշխարհի բարիքները վայելելու արդար իրաւունքէն զրկուած կը մեկնին աշխարհէն : Եթէ անոնց հանդէս անիրաւ ու անարդար զտնուող դասակարգը կեղենքիչ ու ամբարտաւան մարդերուն , անդենականի մէջ ալ չկրէ իր արժանի պատիժը , ո՞ւր կը մնայ արդարութիւնը Գերազոյն իսկին : Եւ Աստուծմէ զատ ո՞վ է որ պիտի սահմանէ ու տնօրինէ արդար հատուցումը անոր չար զործերուն : Ինչպէս կարելի է լուրնել Աստուծած մը՝ որ զուրկ ըլլայ արդարութեան զգացումէն :

«Հոգին է կենդանարար , մարմին ինչ ոչ օզնէ » , կ'ըսէ Առաքեալը : Արդարեւ , որքա՞ն խորունկ կերպով կրցած էին լմբունել առաջին զարերու քրիստոնեաները այս ճշմարտութիւնը , երբ յօժարակամ կ'ընծայաթերէին իրենց մարմինները սուրբն ու խարոյիին , փրկելու համար իրենց լաւագոյն ու մեայուն մասը՝ հոգին , որ նոյնինքն Աստուծոյ չունչն է մարդուն մէջ , զայն տարբերող ու գերազառող երկրի բոլոր իրերէն ու կենդանիններէն :

Բայց կարենալ անդենէր մեալու համար մեր մարմիններուն սպառնացող վիշտերուն ու վտանգներուն առջեւ , անհրաժեշտ է որ քիչ առ քիչ թուլցնենք մեզ աշխարհին ու իր մեղապարտ հաճոյքներուն ազուցող լարերը , աւելի սերտօրէն կապուելու համար մեր երկնաւոր Հօր Հետ : Պէտք է զիտնանք մեր հոգինները արեւածազիկի մը նման բանալ հոգեւոր ճշմարտութիւններուն , ուրիկէ՝ կրնան միայն մեղի զալ ուժն ու խրախոյյը իբրեւ անփոխարիննելի դէնքեր՝ կեանքի զոյամարտին համար :

Եկեղեցին , հին դարերէն ի վեր , շատ լաւ զիտցած է զծել սահմանները հոգիին ու մարմնին ազատութեան , իրաւասութեան ու դործունիւթեան : Եւ ճիշդ անոր համար է որ սահմանած է տարւոյն մէջ պահեցողութեան որոշ օրեր ու չըջաններ , մեղմելու համար մեր կողմէ մեր մարմիններուն բնծայուած սահմանադանց կարեւորութիւնը , որ առաջին առթիւ մեր հոգիին դէմ դործուած անարդարութիւն մը և անոր բարւոք պահպանումին դէմ վտանգ մը ըլլալէ բացի , վտանգ մըն է նոյն ժամանակ նո՛յն այդ մարմնին :

Գիտնանք ուրեմն արժանաւորապէս եւ իրենց ատենին հոգալ արդար պահանջները մեր հոգիններուն ու մարմիններուն : Եւ այդ բնիլու համար գիտնանք մընենէն առաջ իմաստութիւն ու չնորհք խնդրել Տիրողմէ :